

բ ա ն ա ս ի ր ա կ ա ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ո Ի Թ Ի Ի Ն

Ա Ն Է Մ Ք Գ Ո Ի Ս Ա Ն Ի

Պրդեակ ուրեմն ի հընուճն էր բարձրաբերձ եւ հաստոյր ,
Փառք իւր սըրիւեալ ընդ ցամաք , սըրիւեալ ցըծով կապուտակ .
Եւ երինեւրանգ ըզնովաւ պրսակք պարտէզք քաղցրաբոյր ,
Ըղբերց ի նմա զով կարկաջ եւ ծիածան պըղպըջակ :

Եւ ի նրմա թագաւոր աշխարհակալ բազմայաղթ ,
Ընցեալ բազմէր ի գահոյս , դըժնէհայեաց դալկագոյն .
Խորհուրդք սըրտին՝ արհաւիրք , ակնարկութիւնք՝ բարկացայտ ,
Բարբառ շըրթանցըն՝ հարուածք , եւ գիր ձեռացն էր արիւն :

Երգչաց երկուց քաջաց՝ դէպ լինէր երթալ յայն դրդեակ .
Նաղկեալ միոյն էր ալիք , միւսոյն խարտեաշ խոպոպիք .
Վընար առեալ ալեւորն՝ նըստէր ի ձի պերճունակ ,
Եւ մանկագեղն իւր համհարզ զուգընթանայր հետեւիկ :

Եւ ձայն արկեալ ծերն ասէր . “ Հնապա , պատրաստ լեր , որդեակ ,
Օ ընտիր ընտիր երգոցն յուշ ած ու զգեղգեղ քաջաձայն .
Հանդէս բնաւից արասցուք , եւ քաղցր եւ դառն եղանակ ,
Ըմբեսցուք մեք այսօր ըզբարասիրտ գոռ արքայն ,” :

Ըհա կանգնեալ կան գուսանքն ի սիւնաշար դահլըճին .
Եւ վերացեալ ի գահոյս իւրեանց արքայն եւ դըշխոյն .
Ըրման հիւսսի բալ լուսոյ՝ ժանտ էր արքայն ու ահագին ,
Թագուհին քաղցր եւ համբոյր լիալուսնոյ պէս հանգոյն :

Բախեաց զաղիս ծերունին , հընչեցին լարք հրաշալիք ,
Հընչեաց նըւագ քաջարձակ , ականջք ի լուր ձըգեցան .
Ձայն արձակեաց պատանեակն , աղու եւ սուրբ դայլայլիկ ,
Պաշուակ խառնեաց ընդ ծերոյն՝ իբր հեռուստ պար երկնազան :

Սէր երգեցին եւ գարուն , եւ զամանակն երջանիկ ,
Օ ազատութիւն եւ պատիւ , զհաւատարիմն եւ զանախտ .
Օ ամէն ըզքաղցր երգեցին՝ որով թընդան մարդկան սիրտք ,
Օ ամէն ըզբարձր երգեցին՝ որով սլանայ սիրտ ի մարդ :

Պասք ոստանկացն արքունի կային յակճիւս անժըպիտ .
Ըբբունական զօրուն դաս՝ Ըստուծոյ ծունրը կըրկնէր .
Եւ թագուհոյն այլայլեալ մերթ յանծուկ մերթ խընդամիտ՝
Ըզվարդ կորդեալ ի կըրծոցն եւ առ երգիչն արկանէր : . . .

“ Բզժողովուրդն իմ հանէք ի խելաց , արդ եւ զիմ կին
Գոչեաց ցասմամբ թագաւորն՝ համայն հարեալ զդողանի ,
Սուեր ձրգեաց փայլահատ , եհար ըզլանջ պատանկին .
Փոխան երգոցն ոսկեձայն՝ բըղխեաց արիւն ծիրանի :

Իբր ի մըրրկէ փոթորկեալ ունկընդըրացն յուզէր պար .
Եւ պատանեակն ի բազուկ վարժապետին շունչ հանէր .
Եւ վերարկուաւրն պատեալ՝ բառնայր ըզնա յերիվար ,
Պընդեալ կապէր հաստատուն , եւ ընդ դըղեակն ելանէր :

Եւլ առ դըրանըն բարձու ոտնառեալ ծեր գուսանին ,
Բուռն արկանէր ի քընար , ի պանծալին քընարաց ,
Եւ ընդ սիւնակըն կըճեայ հարեալ ջաղխեալ ըզգործին՝
Եւ հասարակ ընդ դըղեակ ընդ պարտէզ ձայն տայր վըշտաց :

“ Սայ ձեզ գոռոզ դահլըճաց , յայսմ հետէ մի եւս ի ձեզ
Բաղցը հընչիցեն եղանակք , մի եւս ի ձեզ հընչէ քնար .
Եւլ հառաչանք , հեծութիւնք եւ ստըրկաց ճիչ աղէկէզ ,
Սինչե հարցեն վրէժք ըզձեզ յաւեր հողոյ հաւասար :

“ Սայ ձեզ քաղցրիկ պարտիզաց զուարճացելոց ի մայիս .
Տեսէք տեսէք ըզտըխեղծ դէմք պատանուոյս մեռելոց
Եւ թառամեալ չորասլիք , դարձցին աղբերքդ յանջըրդիս ,
Եւ անասպատք ամայիք կայջիք աւուրցըն գալոց :

“ Սայ քեզ ժըպիրհ մարդասպան . անիծեալ գու յերգողաց ,
Ի զուր ածցես քեզ պըսակ յարիւնըռուշտ ի համբաւ .
Սըշտախաւար գիշեր խոր՝ արկցէ զանուշդ ի մոռաց ,
Եւ որպէս շունչ մի յետին՝ գու ցընդեսցիս յօդս ամբաւ . . :

Եւ յսպէս գոչեաց ծերունին . ու երկինք եղեն ունկընդիր .
Վորձանեցան պարիսպքն այն , տապալեցան սըրահքն այն .
Սըկայ փառացն անցելոց՝ սիւն մի լոկ կայ յիւրըն դիր ,
Սակայն մաշեալ է եւ նա , գուցէ անկցի զգիշերայն :

Բուրաստանաց փոխան շուրջ պատէ զտեղին արդ մացառ .
Չըխաղայ՝ զբիւր անդ ընդ մարդ , ծառ չարկանէ գհովանի .
Բզթագաւորն այն՝ ոչ երգ , ոչ դիւցազանց յիշէ ճառ .
Սիայն մոռացք եւ փըլածք . այս են անէծք գուսանի :

ՈՒԼԱՆՏ՝

1. Գերմանացւոց կենդանի բանաստեղծից մէջ ամենէն հինն ու երևելին և օրինակագիրը :

